

ԷՐՆԵՍՏ ԹՐՆԱՆ

(Շար . )

— | —

Իր ոճը կմայրելի շնորհ մը եւ թարմութիւն մը ստացաւ . եւ իր բոլոր կարողութեանց լրակատար զարգացմանը մէջ էր ձեռք գտրիւտ այն մեծ գործին որ իր կեանքէն քսան տարի պիտի դրանէր , այսինքն «Քրիստոնէութեան ծագումնաբան» Անոր առաջին հատորը «Յիսուսի կեանքն» , գրեց ճամբորդութեան մը միջոցին զոր կատարեց ի Փիւնիթէ (1860-61) , ուր հնագիտական առաջելութեամբ մը զրկուած էր Կալիֆոռնիայէ մէջ յղացաւ . զայն , նոյն իսկ այն քննակարծիքներուն առջեւ զոր Յիսուս տեսած էր , եւ զայն խմբագրեց իր Հանրիէթ քրոջը Դօսը որ իրեն բնկերացած էր եւ որ իր քովը մեռաւ . 1861 սեպ . 24ին , Ամշիթի մէջ , ժամ . տասնեցի նոպայէ մը զոհուեալ : Իրնան իր քրոջը յեշտաստին նաեւրած է գրեցիկ մը «Հանրիէթ քոյրս տխուրտով , նախ միայն հարկեր տրինակ տպուած , որ իր մտնէն յետոյ հասարակութեան մտազկէի դարձած եւ որ զղացման խորութեամբն ու մաքրութեամբ ինչպէս եւ ձեւին զեղեցկութեամբ» թերեւս իր հրատարակութեան :

Փիւնիթէն վերադարձին . երբայցեղէնին ի քաղաքներն եւ ասորիներն ու սուցիչ կարգուեցաւ Քոլէժ տը Յրանսին մէջ (1872 , յունիս ար) : Բայց իր առաջին դասը , ուր Յիսուսը «անբազդատելի մարդ մը» կ'անուանէր , կը բարակներուն եւ հակակրեականներուն կողմէն որն ցոյցեր յարուցած ըլլալով (վիտ . 21) , զարնթայցը զարգեցուցին եւ երկու տարի յետոյ ջնջեցին . Այդ միջոցին , «Յիսուսի կեանքն»ին հրատարակութեամբ (23 յունիս 1863) զինքը Եւրոպայի ամենէն հռչակաբոր մարդկէն մին ըրած էր : Այս դրոշմիկ գիրքը առաջին փորձն էր որով անն մը հին բնագիտութեան վրայ յենլով , կ'ուզէր վերականգնել գիտածութեան Յիսուսին՝ զայն նկատելով իբրև պատմական անն մը , եւ այն միջավայրը ուր Յիսուս տպրեցաւ . եւ իբրև հնագիտ եւ արուեստագէտ՝ Յիսուս մէջ ի վեր հանելով հանդերձ երկրի մը եւ ժամանակի մը մարդը Թրնան մասնանի կ'ընէ իբրև . իմաստասէր ինչ որ արտը բարոյականութիւն մէջ կայ յաստիականացեալ ճշտութիւն «Քրիստոնէութեան ծագումն»ին ի . հատորին «Առաքեալ»ներուն մէջ կը ջրանայ բացատրել Քրիստոսի յարուստեան հաստքը , որուն մէջ սիրոյ ինքնատարեութիւնը կը տեսնէ : Երրորդ հատորը , «Ս . Պողոս»ը , գրելու համար , նոր ճամբորդութեան մը ըրաւ Արեւելք (1864-65) , անմասն տեսնելու համար այն սեղիւրդ ուր ինչ սնցած էր Առաքեալը . իր այդ գործին մէջ կը վերլուծէ հռոմէական պետութեան բարոյական եւ բնկերական վեճակը եւ առաքեալին նկարագիրը , ցոյց տալու համար թէ ինչպէս Պողոս , գործող մարդը , կենսունակ դարձուցած է այն-

կրօնքը զոր Յիսուս երազեց , եւ թէ ինչպէս իր հրավառ հուստքը յաղթած է միանդամայն Հրէաներու ծիսական անձկամտութեանը որ կարող էր նոր կրօնքին տարածումն արգելել , եւ անտարբերակցատութեանը հեթանոսներուն որոնց նիւթական հանգստութեանն ու բարութեան թիւնը կայսրական վարչութեան շնորհիւ ապահովուած էին , բայց որոնց բարոյական պէտքերը չէին կրնար բացմատուածութեան մէջ գոհացում գտնել : Միեւնոյն ատեն կը նշանակէ հոն կոխը կեանքի բարոյական ու կրօնական նոր ըմբռնումին , զոր Յուզայի երկիրը պիտի տրբանու զարձրէր Եւրոպայի մէջ , եւ այն կեանքի արուեստարտական ըմբռնումին միջեւ զոր Յուստատանը ունեցած էր :

1869ին . Թրնան , «Ս . Պողոս»ը աւարտած եւ հրատարակած ըլլալով , իբրև աղատական հակակողմին շնորհիլ Սէն-է-Մարիի երեսփոխանական ընտրութեանց ներկայացուցաւ . եւ չչայր . զեցաւ : Թաջորդ երկու տարիները , Պատերազմը եւ Քոմիւնը . իր մտքին մէջ ինչպէս երբեմն հին յարկոց հակակողմնութեան խորունկ յեղաշրջում թիւն մը յատալ ընդին . ըմբռնեց թէ բանակարնութեանն պարտականութեան տիրապետումը դեռ յարձածմէն չատ աւելի հեռու էր այն յիմարութիւնը , բարբարոսութիւնը , անբարոյական քրտութեանը որ զեւ կը մտար ամենին քաղաքակրթի մտղովու բղնկրուն , Կերմանացիին ինչպէս Յրանսացիին մէջ , բայց ի բաց չը աշխրհ երևցաւ . մարդկային բնութեան ճակատագրական անկատարութիւնները չէին սարկուպիբ արդեցը մարդ մտածելու թէ յատուցելու մի թիւնը ցնորք մըն է : Կրօնական պատմութեան իր ուսումնասիրութիւններն բնորոտեց եւ Յրանսիայի տաաջարկեց «Մասն արական եւ բարոյական բարեկրողութեամբ» տխուրտով գրքի մը մէջ , վերականգնութեան յատակաղծն որ , եւ «Մասնասիրական տրամախոսութիւններուն» մէջ (1871ին գրուած , բայց հինգ տարի յետոյ տպուած) իր իմաստասիրական խոստովանանքը ըրաւ : «Մտասիրական եւ բարոյական բարեկրողութեան» մէջ , կը մերժէ ոսակավարական կաղ տակրեութիւնը որ Ֆրանսական Յեղափոխութեան արդեւնքն էր եղած եւ որուն զատագարտութիւնը կը թուին իրեն Պատերազմը եւ Քոմիւնը , ինքը կ'ուզէ Յրանսան միջոցով կրօնականութեան կաղապարի մը մէջ , անոր գլուխը գինովը բարձր մտքով հատընտրի մարդկի որոնք իրենց գիրքին շնորհիւ շահախնդրի փորձութիւններէ կտրեան զեք մնալ . նոր ձեռք մը տակ , այն նոյն երազն է զոր 1848ին յղացած էր , եւ որով կը բազմար տեսնէ բարոյական ու մտասիրական բարձր մարդ աղը կատարելու գործը իր ձեռքն առած :

ՊԵՐՐՈՆԸ

(Շարունակելի)